

## Ա. ԳՐԱԿԱՆ

### ՅԵԹԱՆՈՍԱՅ ԱՌԱՔԵԱԼԸ

ՄԵԿ ԲՆՏԱՆԻՔ ՄԵՍԻԱՅՈՎ

ԳԼՈՒԽ ՔԱԱՆԵՐՈՐԴ

Սենեկայի բարեացակամ արտօնութեան չնորհիւ, Պօղոսին կը թոյլատրուէր առժամարար առանձին բնակարան ունենալու, սահեայն խիստ հակողութեան ներքեւ: Իր բարեկամները հրէական թագամասին մէջ սենեկակ մը վարձեցին իրեն համար, մօտիկը Պրիսկիդայի և Ակիւզասի բնակարանին, որոնք տառաքեալի Հոռմ գարէն ի վեր շէին պակասցուցած իրենց հոգածութիւնը իր նկատմամբ:

Բահուէն զուրս ելլելէն վերջ, Պօղոսի առաջին մտածումը եղաւ յարաբերութեան մտնել Հրեայ համայնքի գլխաւորներուն հետ, տակաւին իր մասին Երուսաղէմէն անհպատ տեղեկութիւններ չհասած: Հոռմի մէջ այդ օրերուն շատ աղդեցիկ հրէական համայնք մը կար: Ներոնի նոր կինը՝ Պապոպիտն, միաստուածեան կրօնին յարողներէն մին էր: Այս շրջանին էր որ Յովուէ փոս, Հըրեայ պատմագիրը, պալատին մէջ կարեւոր պաշտօնի կը կանչուէր: բատ ժամանակակից պատմագիրն, նոյնիսկ ներոնի անձնական բժիշկը Հրեայ էր: Համայնքին պետերը բնդուհեցին հրաւէրը, լսած էին Պօղոսի մասին, սակայն լրիւ շէին ճանչնար զինքը:

Առաքեալը իր երկու տարիներու բանտարկութեան շրջանին դդալիօրէն ծերացած էր: Անշարժութիւնն ու անկործութիւնը բապտած էին զինքը, մաշեցնելով իր ջիղերը: Մարդու մը համար որ տարիներով վազած էր աշխարհէ աշխարհ, որ աւելի քան քառորդ դար իր մէծ հաւատքը միայն ունենալով իրեն երիշար, հետապնդած էր իր որբագան երազը, զժուար էր բանտուիլ իր վանդակին մէջ: Մազնիսի մը նման բարձութիւնները ի-

րեն քաշող մարդը յոպնած կը թուէր ըլլալ անշարժութեանէն:

Հակառակ այս իրողութեան, Յիսուս-Մէսիան կը մնար կեղծոնը, զերաղոյն իրականութիւնը իր էութեան, ազրիւրը իր կեանքին: Ան որ խաչաձևած էր իր ճամբան վազ երիտասարդութեան՝ ըլլալու համար իր տառապանքն ու ազտուութիւնը՝ փայլուն զիսաւոր մը շէր միայն այս աշխարհի հորիզոնին վրայ երեցող, այլ վրկիչը մարզկութեան, որ եկած էր միացնելու ըուլորը նոր կարգի մը մէջ: Մէսիային սէրը կը հիւծէր զինքը որ այրող չերմի մը պէս:

Այժմ իր գէմ նստած էին Հրեայ համայնքին պետերը, զլխաւորութեամբ Ռարի Զատոքին: «Եղրայրներ», ըստ անոնց Պօղոս, «Ես իսրայէլի սիրոյն և եկող Մէսիան քարոզելու համար է որ կը կրեմ այս զթաները: Քահանայակետին մարզերը մահուան զատապարտել տալ ուզեցին զիս և ես ստիպուեցայ կայսեր զիմելու, իրրեւ հոսմէտական քաղաքացի: Հակառակ շեմ եղած մէր հայրերու հաւատքին և իսրայէլի սրբութիւններուն, յայտարարած եմ միայն Մէսիայի զալուսոր»:

— Մէնք քու մասից որեւէ զիր շենք ստացած Հրէաստանէն, սակայն այս առիթով կ'ուղենք լուի քեզմէ քրիստոնեայ աղանդին շուրջ, որ այնքան ազմուկ սկսած է հանել ամէնուրեք»:

Պօղոս երկար ատեն լուռ մնաց, եկողները աղանդ կոչէր էին քրիստոնեաները, կ'զգար այժմ թէ որո՞նց հետ էր իր զործը: Յետոյ յայն յառաջարանով մը զատորոշեց այն երեք փուլերը որոնք իսրայէլն ու իր Աստուածը ի-

բարու կը զողէին : «Առաջինը», ըստու, «Արաւամէն Մովսէս, Օրէնքի տրւչութենէն առաջ, մեղքի շրջան մըն էր, առանց մեղադրանքի սակայն, քանի որ գոյութիւն չունէր տակաւին Օրէնքը : Երկրորդը կ'սկսի Մովսէսով, բայց իր բերած Օրէնքը չէր յաջողեր մարդերը բարի եւ արդար ընելու, որովհետեւ տակաւին չէր վերցուած քողը իսրայէլի որդիներու աշխերէն՝ որ կը բաժնէր զիրենք Աստուծմէ : Յիսուս Մեսիայով վերցուեցաւ այդ քողը եւ խորտակուեցաւ միջնորդը որ գոյութիւն ունէր աղքերու միջնեւ, ընելու զանոնք բոլորը եզրայրներ եւ որդիները Աստուծոյ : Յիսուս թէ՛ Աստուծ էր և թէ մարդ, մինչեւ իր զալուստը ո՛չ ոք կրցած էր ուղղակի յարաբերութեան մանել Աստուծոյ Հետ : Մարդիկ հնումայի հետ խօսած էին մինչեւ այն ատեն ամսով մէջէն կամ քողի մը ներքեւ : Ավ որ կը հաւասար Յիսուսի, մասնակից է Աստուծոյ հողին և պէտք չունի Օրէնքի առաջնորդութեան, անոնք ըլլան Հրեայ կամ հեթանոս, ազատ կամ զերի, թշրիմառած կամ անթլիատո» :

«Դուն», սին պատգամաւորները, «ոչ միայն կը ֆնջես նուիրական Օրէնքը մէր նախնեաց, այլ նաև կ'անաւազես Հրեայ աղդութիւնը՝ հաւասարեցնելով զայն այլազդիներուն եւ ձուլելու անոնց հետ : Մեսիան որուն կ'սպասէ իսրայէլը, օժտուած պիտի ըլլայ նաև երկրաւոր իշխանութեան բոլոր Հանդերանքովը, վերականգնելու մէր ճակատագիրը եւ ընելու Մովսիսական Եկեղեցին տիեզերական փարավոր հեթանոս աղքերուն՝ Հրէսաստանի հողին վրայ կանգնելով իր զընօրշը : Յայտնելի վերջ իրենց դայրութը Պօղոսին, մեկնեցան :

Հոգով մէջ առաքեալին ամէնէն մօտիկ անձերը նորէն Պրիսկիզան եւ իր ամուսինն էին : Այս շրջանին իրեն եկան թժէկ Ղուկասոր եւ Պօղոսի սիրելի սան Տիմոթէոսը : Առաքեալը սակայն պարապ նստած չէր, իր բնակարանէն կը ջանար անդադար հաւատացեալներ շահիւ : Գարիլոս ու Եւպուլոսը՝ Հետուէն ու մօտէն յարաբերութեան մէջ էին իր հետ եւ կ'օժանդակէին իրեն հետեւորդներ որսալու Պրետորեան գունդի զինուորներէն եւ նոյնիսկ պարտի պաշտօնեաններէն : Աստէ, Եերոնի երրեմնի սիրուհին, ծածկը-

ւած հետեւորդ մըն էր Քրիստոսի :

Պօղոս Հոգով իր բնակարանէն մնայուն յարաբերութեան մէջ էր Եփեսոսի, Կորնթոսի, Թեսալոնիկէի եւ Փիլիպէի համայնքներուն հետ : Բոլորն ալ խորապէս վրդոված էին անոր բանարկութեանը համար կ'ազօթէին, իրենց սրապին նամակներով յայտնելով իրենց սէրն ու Երախտազիտութիւնը : Առաքեալին խցիկը չուտով ուխտատեղիի պիտի վերածուէր ամէն կողմէ եկող այցելուներէն :

Պօղոսի թուղթերը այս շրջանին գրուած, իրենց նախորդներէն տարբեր չեշտ մը ունէին : Հոգով իր տիեզերական նկարագրով աղդած կը թուէր ըլլալ առաքեալի մտքին վրայ, որ ի սկզբանէ արգէն ընդհանրական էր : Իր միակ մտահոգութիւնը այժմ քրիստոնեայ հաւատաքին սպառնացող վարդապէտութիւններն էին, իմաստասիրական եւ կրօնական գրութիւններ, որոնք իրենց մտածումի շրջանակին մէջ կը ջանային առնել Մեսիայի, կամ աւելի ճիշդ՝ Բանին հաւատքը, անոր աւալով իրենց ուզած տեղն ու գերը, փոխելով Աստուծոյ Որդիին ընծայուած աւետարանական հասկացողութիւնը իմաստասիրական մտապատկերի, Գնոստիկեան եւ արեւելիան կրօնական բմբանումներու համացյալ :

Իր կեանքի վերջալույին, յետադարձ ակնարկով մը կը նայէր իր տարիներու վաստակին՝ լեցուն ապացալի յոյսով և հաւատքով : Հոգոմէական տիեզերական կայորութեան գաղափարը կը տանէր իր միտքը եկեղեցւոյ միութեան տեղուականին : Յիսուս իր մտքին մէջ զերազոյն Բանն էր, որ եկած էր իրազործելու հոգեւոր նոր կայսրութիւնը : Եկեղեցին իբրեւ տեսանելի կառուցը Քրիստոսի խորչագաւոր մարմնին, Պօղոսի մաքին մէջ սիրած էր ձեւաւորուիլ իբրեւ հոգեւոր պիտութիւնը վազուան, ընդ միով զիմուած Մեսիայի : Եկեղեցին ազդ մըն էր առանց ցեղի, սահմանի եւ կ'սկսէր տեսանելի աշխարհով, երթուու տեսանելիէն անդին, տանելու բոլոր մարդերը յաւիտենական Աստուծոյ, առաջնորդութեամբ իր մարմնացած Որդւոյն եւ ներշնչամբ Ա. Հոգիին : Տիրոջ Համբարձումը, կը խորհրդանիչն էր երեւ-

նային զահակալութեան : Իր մտքին մէջ կը Հնչէին բառերը սաղմոսերպաւին . «Ասաց Տէր ցՏէր իմ , նիստ ընդ աֆմէ իմմէկ , մինչեւ եղից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց» : Մարդկութիւնը վերջնականօրէն փրկութիւնը կարենալու համար պէտք էր որ Աստուծոյ իշխանութեան ներքիւ զրուէր եւ առաջնորդուէր երկնային պատգամներով : Մկրտութեամբ բաղմութիւնները կը մտնէին Եկեղեցւոյ անդամակցութեան մէջ եւ մաս կը կաղմէին այս Հոգեւոր պետութեան , բաժնելով աստուածային որդեգրութիւնը ինչպէս յոյզր փրկութեան : Գիտէր թէ պայքար մը բացուած էր Եկեղեցւոյ եւ աշխարհի միջեւ , մին տակաւին բուռ մը Հաւատացեաններէ կաղմուած , միւսո՞ւ բայնածաւաւ ովկիանոս մը , չարիքի եւ մեղքի ալիքներով : Կը Հաւատար սակայն թէ աշխարհը կալուածն էր Աստուծոյ եւ թէ իր բնակիչները , ուչ կամ կանուխ , Հաւատակները պիտի բլլային իրենց գերազոյն Տիրոջ :

Պօղոս իր խցիկին մէջ նստած կը մտածէր սահող տարիներուն՝ որոնք ի զուր չէին անցեր : Տակաւին կուգէր աշխատիլ իր կեանքին զիբքը զեռ չգոցուած , բաշխելու Մհամիային պատգամը աշխարհին եւ ամրացնելու հիմքերը ապագայ արքայութեան : Երկու մէծ զդացումներ կը լցնէին իր Հոգին , իրարմէ գերազանց խստութեամբ . Քիստոսի սէրը եւ Հրէից եւ Հեթանոսներու աղատութիւնը : Այս Երկու մէծ իրազութիւնները կ'ընդդրիէին իր կեանքին կարելի դիմայեղումները , որոնց իրականացման անվրէս վատահութիւնը ըրած էր զինք յօժար ամէն զրկանքի : Իր Հոգիին խորը արդ երազը պայծառ էր քան բոլոր արեւներուն լոյսի ծովը միասին : Մարզը որ զդացած էր ամրող զգողութիւնը կեանքին և ատամները սեղմած , մարմինը բանարկած , Հոգին փակած իր գործէն զուրս ամէն Համի , վայելքի , յամաօրէն զիմացեր էր մարդկայինէն դուրս իյնալու աստիճան : Իր անձին զէմ յարուցուած Հալածանքը՝ անձէն աւելի դործին պատճառաւ , չէր կրցած կասեցնել իր թափը :

Ժամանակը մէծ զահաւորակն է որ կը կըրք մէր կեանքը անդադար զէպի ներս և զէպի դուրս : Գիտի զեղէ անիկա յանախ վիշտեր՝ նեարդ առ նեարդ , որովէալի Համուննայ զե-

րազոյն ծաղիկը սիրտին : Քառորդ զարու զրկանքի խթանը խոցեր էր իր Հոգին , բայց չէր կրցած մաշել զայն , անիկա Հասունցած էր Մեսիայի երազին մէջ՝ ամբողջ աշխարհը զբաւելու Հաւատարով : Պօղոսի միտքը զերծ էր այն մէծ պալարէն որ կեանքի ժառանգն է սովորական մարդոց : Առաքեալը զիտէր թէ բոլոր քաղաքական եւ կրօնական չարժումներու պարագային կարեւոր էին առաջին տարիները , որոնք կը պահէին ապագայի բանալին : Հոսմէական կայորութիւնը հակառակ սակած իր արտաքին կադմին , ներքնապէս փրտիլ սկսած էր : Խաչին Հրաշքը իրեւ զերազոյն յեղափոխիչը մարդկային ընկերութեան սկսած էր իր զործը : Գիտէր թէ որ նէ յեղափոխութիւն կ'սկսէր կացութենէ մը , վատահած ինքինը վարդապեսութեան մը եւ յեղափոխիչ անձնաւորութիւններու : Հըսոմէական կայորութիւնը կեզծ եւ անյարիր տիեզերականութեան մը վրայ հիմնուած էր , չունէր մաքուր բարոյական՝ որ կը սնուցանէ ներքին մարզը , անոնեսական Հաւատարութիւն , և կարելի աղատութիւնն ու արզարութիւնը : Քիստոսնէութիւնը կը զուհցնէր զարերէ ի վեր զգացուած այս պահանջները մարդու Հոգին : Անիկա աշխարհին կը բերէր միակ Աստուծ մը , որ պատճառն ու իմաստն էր Համազոյքին և մարդու զոյտութեան , որ սիրոց Հայրն էր բոլորին , որուն մէջ մարդը կը ճանչնար ինքինը եւ որ զերազոյն նախախնամողն էր կեանքին , մահուան , ճակատազրին և ժամանակին : Քիստոս աշխարհ նկած էր ի սկզբանէ որոշուած յաւիտենական ծրագրի մը Համաձայն , ստեղծելու իրման և իր մէջ , նոր մարդկութիւնն մը եւ միացնելու զայն Աստուծոյ , Հաստատելով սիրոյ եւ խաղաղութեան զործարանարութիւնն մը բովանդակ աշխարհի Համար , որ Եկեղեցին է՝ իր տեսանելի բայց խորհրդաւոր մարմնով : Փրկարորդութիւնը կը վերաբերէր բոլոր մարդոց : Ինչպէս որ Քիստոսը աստուածային լրութիւնն էր , այնուու ալ Եկեղեցին լրութիւնն էր Քիստոսի , ամրող զացումը ընկերային աշխարհին և ժամանակաւոր իրականութեան : Բոլոր Համայնքները ուրիշ բան չէին՝ բայց զացութները Աստուծոյ , այս Երկրին վրայ :

Մարզը կեանքին մէջ Երկու կեցուածքներ

կը ճշգէր առհասարակ, մին իր անձէն զուրս՝ ուղելու եւ տիրելու արարքն էր, որ իրեն սեփականացնել կը փորձէ այն բոլոր շնորհքները զրս աշխարհը կրնար տալ, իսկ միւր՝ տիրապետումն է ինքինքին, տանելու համար անձը առաքինութեան եւ փառքին: Առաջին կերպին մէջ կը յաղթանակէ մէր առնող եսը, երկրորդին մէջ՝ մէր տուող եսը: Առաջինին խորհրդանիշն էր Հռոմէական յափրչտակիչ արծիւր, երկրորդին՝ զոհարերութեան խորհրդանիշ եղող խաչը: Գիրազոյն կեանքը, որով եւ անոր լիութեան համապատասխան երջանկութիւնը, որուն առաջնորդել կ'ուղէր քրիստոնէութիւն աշխարհը, զոհողութեան, տառապանքի ճանաչողութեանէն կ'անցնէին: Ահա տարբերութիւնը որով կը գանազանուէր հին աշխարհի քաղաքակըրթութիւնը քրիստոնէութեան բերածէն:

Մարգը աստուածացնելու քրիստոնէութեան վարդապետութիւնը կը բանար նոր համբայ մը լոյսի եւ հմարտութեան, որ կը բղիքը ուղղակի տիեզերական սկզբնական խորհուրդէն, աստուածային նախասահմանութեանէն: Այդ համբան վերապանել պիտի տար մարդուն իր էռութիւնը, իր աստուածային պատկերը: Արժէքի ստացման համար անհրաժեշտ էր զոհարերութիւնը: Հրաշալի է կեանքը երբ զայն կ'անենք իր հրաշալի զոհարերութիւններով: Աստուածային սիրոյ հրաշքն է ան, որուն մէջ ամէնքը կը սրբանան, կը պայծառակերպուին, իրենց գերազոյն իմաստն ու լիութիւնը կը զանեն: Քրստառույթ քարոզուած ուէրը այսպէս՝ սիրելու ամէնքը եւ բոլոր արժէքները յԱստուած՝ դաշտանիքն էր բոլոր առաքինութիւններուն, որիութիւններուն: Եւ այն գերազոյն ուրախութիւնը, հրճուանքներու հրճուանքը որ այս սէր կը բերէ, միակ իրաւ շնորհն է որ կը հոսի վար, ողողելու մարդոց զոյսութիւնը, քաղցրախառնելու անոնց ցաւերը, կարող ընելու զիբենքի տանիլ Քրիստոսին հետ այս բոլորին խաչը:

Առաքեալը կը խօսի նաեւ ամուսնական սիրոյ մասին՝ որուն վրայ կը հիմնուի ընկերացին կեանքի շէնքը եւ հողիներու զաշնեքը: Ամուսնութիւնը, բատ առաքեալն, մարդուն էութեանը կազմուածքին մէջ ծրագրը ուժ աստուածային սկզբունքն է, որուն օ-

րէնքն է սէրը, իսկ նովատակը՝ մարդկային սեսին բարդաւաճութը: Արարչագործութեան հրաշքին շարունակութիւնն է ան, Անոնք որ ամուսնակոտոր աղասութիւնը եւ անսուակ կեանքը կը վարեն սուրբ եւ ողջախոհ առաջառութիւնն զուրս, ապօքէն կենակցութեան մէջ սպաննելով ամուսնական սիրոյ խորհուրդը, կը գաւեն ամուսնութեան: Կը բացատրէ անոնց կոչումն ու փոխազարձ պարտքն ու իրաւունքը, միշտ տարփողելով սիրոյ անրը ծութիւնը եւ ամուսնական ուխտին անսաերի հաւատարմութիւնը: Ամուսինները պէտք է սիրեն իրենց կիները, ինչպէս Քրիստոս սիրեց Եկեղեցին:

Նամակները զրեց Եփեսոսի զաղութիւն եւ դրից Տիբեկոսի մէջոցաւ, եւ Կողոսացիներուն՝ Աւնիսիմոսի ձեռքով: Անոնց մէջ կը խօսի մարդու եւ աշխարհի մասին, անոր բրնուկան ու բարոյական օրէնքները, մարդկային ընկերութեան անհաւասարութիւնը, Փիգիքական ու բարոյական կեանքը, ժամանակն ու աշխարհի պատահարները մարդուն մէջ պէտք է սեւեռնէ այն մատածումը՝ թէ կեանքը արդիւնք է ոչ թէ զիսուածի, այլ գերազոյն կամքի մը անօրինութեան, եւ թէ իր զոյսութիւնը սահմանուած է Մեսիայով բարի ու բարձր նովատակի մը: Ինչպէս կայ բնական օրէնք մը, որով կը բացատրուի տիեզերական կեանքն ու զոյսութիւնը սահմանուառութիւնը, կայ նոյնպէս բարոյական օրէնք մը՝ որով կը կառավարուի մարդկային ընկերութեան բարոյական աշխարհը: Այս օրէնքին հիմն ու կեզրոնական սկզբունքը արդարութեան զաղափարն է: Անհաւասարութիւնը մարդկային կեանքին մէջ պէտք է այլայլէ մէր համոզումը գերազոյն արդարութեան նկատմամբ: Եթէ փոխադարձ կախումի եւ զերազա ու ստորագաս զիմակներու յարարութիւնները չըլլային կեանքի մէջ, աշխարհն ու մարդուն բարոյական կեանքը ամուսնութիւնը եւ քարացած միամակ մը պիտի րդար: Մբցակցութիւն եւ ճիզ, որ բարոյական րդցացողութեան հետեւանքներն են, արդիւնք են անհաւասարութեան: Ճշմարիտ հաւատարութիւնը արժանիքներու համեմատականութեան մէջ պէտք է փնտուի:

Դաստակարդային տարբերութիւնը պէտք է հիմնուի ո'չ թէ նիւթական առաւելութեանց

վրայ, որոնք ստացական են, այլ հոգեկան առաւելութեանց վրայ: Գործող եւ արգիւնարկութեանց զասակարգ, խորհուղ եւ ծրագրող զասակարգ, այս երկուքն են մարդկային ընկերութեան բազաղրեալ մեծ ուժերը: Անաշխատ կեանքը հաւասար է մահուան: Աւր որ կեանք եւ յառաջդիմութիւն կայ, Հոն անդրքուոց ճիպ ու ջանք եւ աշխատութիւն կայ:

Այս շրջանին առաքեալը սկսած էր մտածել Յիսուսի չուտափոյթ զալստեան մասին: Ակալութիւնը բնդ հանուր էր՝ թէ՛ առաքեալներու եւ թէ՝ քրիստոնեաններու համար: Մասսումը ոչ միայն կը յատակէր իրենց հոսուին, այլ նաև իմաստ եւ զոյն կուտար անոնց առաքքներուն, քայլ առ քայլ առնելու զիրենք իրենց նորագակին: Ապագային երթարու ոյժն ու կրպդոյրը այս սպասումով է որ իր դեկապարուի: Առանց ապագայի զեղեցիկ հեռապատկերին, մեր ջանքերն ու զործերը ծառէն կոթիթող տերեւններու պիտի նմանէին: Վասնզի միայն անցեալին նայողը մահուան իր նախի: Պօղոսին մէջ միշտ ներկայ էր Յիսուս-Մէսիան, անոյի կ'ապրէր, անոյ իր խորհէր և ամէն վայրէկան կ'դդար անոր ուսնուայնները իր ականջին, հետեւարար շատ բնակին էր իրեն համար ըսել թէ «Տէրը մերձ է»:

Պօղոսի թուղթերուն մէջ ուշագրաւ է մտնաւանդ իր Փիլիփոնին զրուած կարծ նամակը: Այս թուղթով առաքեալը իր բարեկամին իր յանձնարարէ անոր Ռնեսիմոս զերին՝ որ խորած էր իր տէրը և փախուստ տուած: Պօղոս բանահին մէջ քրիստոնեայ ըրած էր զայն եւ այժմ ետ իր տիրոջը կը զրկէր:

Երբիները այդ օրերուն հաշուի չէին առնուեր և մարդոց կարդին չէին զասուեր: Քրիստոսէ երեսուն տարիներ առաջ, Վերոնէ, Հոսմէացի մտաւորականը, հողադութեան որդիքին երեք մտսերու կը բաժնէր. Արօրներ, Եղներ եւ զերիներ: Արիստոնէլ անդամ իր ժամանակին կը յայտարարէր թէ կարելի՞ էր միթէ զերիները, այդ անարդ որոծիքները սիրել:

Ահա այդ զերիներէն մին էր Ռնեսիմոս, որ առաքեալը իր քրիստոնեայ բարեկամ Փիլիմոնին կը յանձնարարէր, ինդրելով որ վե-

րատին ընդունէր զայն ոչ իրբեւ ծառայ միայն, այլ եղբայր, որովհետեւ ան իր ի Քրիստոսո ծնած որդիքներէն մին էր, ծերութեան օրերուն եւ չզթաներուն մէջ: Յետոյ կ'աւելցնէր քաղցրօրէն, ընդունէ զայն այն պէս ինչպէս պիտի ընդունէր զիս եթէ տանդ գուոր բախելու զայի: Ան երբեմն անպիտան եղաւ, ներէ իրեն Քրիստոսի սիրով:

Այս թուղթին մէջ առաքեալը մեզի կ'երեի իր խորունկ մարդկայնութեամբ: Յարդ ծանօթ էր ան մեզի իր թուղթերէն հնոցին մէջ կռուած երկաթէ մտածումներով, ուր լայն իմացականութեան մը տուրքերը, միտսիք հայեցողութիւններն ու փորձառութեան հաւասարքը զիրար կը լրացնեն: Ապային հոսայ փոքրիկ թուղթին մէջ իր ճառագայթուն սէրը եղբայր մարդուն նկատմամբ նոր լոյսուի մը կը զարդարէ հեթանոսաց առաքեալը: Աէր մը զոր քրիստոնեայ եկեղեցին միշտ վեր բռնած է, զայն նկատելով խօսորը բոլոր առաքքնութիւններուն: Ճշմարտութեան հասնելու երկու կերպեր կան, մտածելով անոր մասին եւ զգալով զայն: Ամէնէն խոր ճշմարտութիւնները սակայն զգալով է որ ի յայտ կուգան: Որքա՞ն ճշմարտի է այն խօսքը թէ մեծ ճշմարտութիւնները սրտէն կը բխին: Սիրել կը նշանակէ յաւիտենութիւնը զրաւել և լեցնել զայն: Աստուած միայն կրթայ մերժացնել ինչ որ սէրը կ'սկսի: Աէրը այն մողական զգացումն է, որ ամէն ինչ թափանցիկ եւ քաղցր կ'ընէ: Յիսուս մարմնացումն էր այդ սիրոյն, աստուածային այդ սիրով սիրեց մարդիկ եւ զոհեց ինքինքը առնց փրկութեան:

Յետոյ մարդը զաւակն է Աստուծոյ, թանկազին է ան եւ կ'արժէ ծառայել անոր եւ ի հարկին մեռնի անոր համար: Մարդը իրեւ պատկերը Ամենակալին զերազոյն արժէք մը ունի, որոն փրկութեան պէտք է զոհուին աշխարհի բոլոր զանձերը: Գաղափարները չեն կրնար աղատաղրել աշխարհը, Հայեցողութիւնները չեն կրնար ջնջել շարիքն ու մեղքը: Աէրը ամենահզօր օյժն է, թեւ մը զոր Աստուած տուած է հողին որ մինչեւ իրեն բարձրանայ: Առաքեալը այս սիրով յաղթեց աշխարհին: